

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

### S O N G E<sup>(\*)</sup>

Տունս եմ շիներ

Արազածի անենյթ խորչին,  
Պարզ, մըսերիմ,  
Ոճին մէջէն իմ պապերուն.

Տարիներով երազն որուն  
— Անհաս կարօս —  
Նըման նաւուն փրդոսկրեայ,  
Կրթեր եմ ես,  
Երկրէ երկիր ու ծովէ ծով:

Տունս եմ շիներ

Արազածի անհուն սըրտին,  
Զայնին մէջէն թիլ զուրերուն,  
Ղողանցն ի վեր հօտին անցորդ:  
Սեմին անոր իմ սիրս է տաք,  
Մինչ ոսերուս սըրոփ սըրոփ  
Հողը մեր սուրբ,  
Ինձ կը բերէ բիւրեղ հոգին  
Իմ պապերուն:

Ու իմ նայուածիք կը սահի,  
Մէկ սուսակէն միւս յակինք,  
Ծաղիկներու, առուակներու,  
Ռորնց վլրայ կարիլ կարիլ  
Ցանցն է ինկեր,  
Իմ պապերուս ապրուներուն:  
Քըշիկ մ'անդին,  
Հովիք բերնին,  
Նըստիներ կը բորուն ձիւն.  
Երկու բրոչուն  
Կը հիւսեն բոյն,  
Տունիս սեմէն  
Ինձ տալով դառ,  
Մեծ արուեստէն իմ պապերուն:

Տունս եմ շիներ

Արազածի անենյթ խորչին,  
Եւ նողերու ըրբուններուն  
Հրսկայ ծաղիկ մ'է իմ հոգին:  
Լեռան վլրայ Արազածի  
Կայ ձայներու անհուն համերգ.  
Մէջս կարծես հուր են վառեր,  
Շրբուններուս՝  
Հազար հազար սերունդներու  
Իղձն է քառեր:

Ու ժամէ ժամ, կը բարձրանան,  
Կը կամարուին,  
Զեր յամեցած կարօփ ժայրք  
Տունիս պատեր.  
Մինչ խորերու կուրծին դիմաց  
Կը փայլակէ: մուրնը կախարդ,  
Կը մըսածեմ աչերով բաց  
Ես պատկերին,  
Որ կ'առնէ ձեւ,  
Այնպէս ինչպէս երազն է իմ  
Երէկ, այսօր, հազար տարի,  
Բուսած հողէն մեր աշխարհին:

Կը բարձրանան պատերն անոր  
Ուս ոսք, թիզ թիզ,  
Լուսամուսներն ահա նըման  
Աչլըներու,  
Որ կը նային անհուն սիրով  
Դաւաշին վլրայ Արարատիան,  
Ավք անհուն բարիքներու  
Ժաղավարդին իմ մատուցուող:

Դուռներն ահա,  
Դէպ արեւմուս ու դէպ հարաւ,  
Լուռ հրաւակ եկորներուն,

(\*) Հայրենական ազատարժ:

Որուն իրին զոյգ ծիծառներ  
Ամէն զարուն՝  
Պիտի նիւսին երջանկութեան  
Օրանն իրենց :

Մարմին է արդ տունն իմ աղուոր,  
Զոր դարերով եմ երազեր:  
Անկիւնն ահա բոնքատութին  
Ու մառանին,  
Ուր յօրինեն պիտի առու  
Ցորենն արդար, կաքն ու գինին  
Խաւրտեա բարիք մեր աշխարհին :

Քովիկն անոր պարտէզ աղուոր,  
Որմէ կածանն զերք ժապաէն  
Դէպի աղրիւ,  
Հեղուկ հոգին իմ պապերուն,  
Սափոր, սափոր,  
Փոխադրելու ներս իմ տունէն :

Հառակդ առած կանգներ ես արդ  
Տուն Հայրենի,  
Իրեւ խորհուրդ,  
Պասսպարան ու տաղաւար,  
Քանդուսին դէմ  
Հազար հազար տարիներուն:  
Ու ցնցուղով ու ողկոյզով  
Հոսի բարիքը օրինաբեր,  
Լեցուին շաղով ու մարզարով մեր ամ-  
բարներ,

Սիրերն հանուր հայ աշխարհին:  
Ինձն ինչպէս ցողը բարի,  
Սերունդներու մաղթանէր սուրբ  
Վլրան տունիս, վլրան դալար նորանորոգ  
Մեր աշխարհին,  
Զը կոխէ հոն ոտքը չարին,  
Շուքն ու արին  
Մեր դրուժան քրեմամիին :

Հեռո՞ւն, հեռո՞ւն,  
Պարը նըսկայ, պարը կախարդ  
Յաւերժական մեր լիուներուն:  
Շուքը նըսկայ

Նոյի լեռան,  
Ու դեռ գերի,  
Զիս ընելով կաթսայ անհուն  
Ու ինձն իր մէջ կ'նռեւեփի:

Տուն իմ անուու,  
Թող չըպակսի հացը մախուր  
Սեղանէն բու,  
Ու մառանէդ՝  
Մեղք ու գինին :

Շողն աղամանդ մեր ջուրերուն,  
Մոյնը բաւիս հազարերփեան  
Մեր լիուներուն՝  
Վլրան դէմին զաւկըներուդ.  
Որոնք վաղը ու գալ տարի,  
Դալ դարերուն,  
Իմ արինէս պիտի բացուին  
Ծիլ ծիլ, ողլ ողլ,  
Անտառին մէջ մեծ ցեղին :

Տուն իմ նորոգ,  
Որքան նըման՝ այն միւսին,  
Որուն սեմին արինն իմ նօր  
Հոսեցաւ վար՝ կարիլ, կարիլ,  
Հիւսել ոսայնն իմ վլրէժին  
Եւ վլրէժին իրեն նըման  
Հազարներու :  
Այժմ իր հոգին,  
Խորհուրդ հանգչած, զերք աղաւնի  
Խմանալի,  
Կը հրսկէ լուռ, ինձ ցոյց տալով  
Հորիզոններն,  
— Հեռու համբայ դէպ հայրենիք —  
Կանչող իրեն, բանակներն իր.  
Պանդուխսներուն :  
Գասած եմ մեզ տուն իմ աղուոր,  
Ինչպէս երեմն ժըպիսն էր մօրս  
Աղօքք մամուս,  
Հասակն անեեղ իմ պապերուն :  
Առանց մեզի,  
Տուն հայրենի,  
Իր հութէն դուրս,

Նըման ջուրին՝

Մենք սահմանուած ենք չորսալու :

Այժմ երբոր, դարձի ժեկոր,

Կը կանչէ ես

Բանակն երսկայ պանդոխտերուն.

Մեմին կեցած իմ նոր տունիս,

Պալաս մ'ինչպէս մարմարակերս

Իմ մՏէն ներս,

Ես կը կանչեմ

Հողիները իմ պապերուն.

Ինչպէս կեցաւ

Մէկը օր մը իմ արիւնէն,

Ասկէ առաջ հազար տարի,

Դիտեց անցնիլն իր առջևէն,

Գառնուկներու, մըսրուկներու  
Երամն հարուս.

Իմ առջեւէն գառնուկի տեղ

Բանակն անբաւ բանուրներուն,

Հողի, մըսի,

Որ կը նրան ցանցը երկար,

Ցանցը կըրակ,

Վրան ազաս

Մեր աշխարհին:

Գորովագին,

Կեցած նըպարտ տան ժեմին,

Աչիս՝ արցունի

Մըրտիս՝ ժըպիս:

ԵՊԻՎԱՐԴ

## ՀԽՆ ԶՀԱՅՐ

Հետազայ պատմական սրտառուց տաղը հանած ենի Ս. Արոռոյո Թի. 1455 Զեռագրին :  
Նոյն տաղը մանեւ տարերակներով կը գտնուի նաև Թ. 714 ձեռագրին սկիզբը : Առաջին ձեռագրիր ունի հետեւեալ յիշաւակարանը : — «Գրեցա ուսանուորսի ի խաղաք շինիր Թոխար ձեռակը Սեմիանու մեղամենկ իրիցու, ի վայելում Ծովսկի աշակերքին խնոյ . ի բվականիս Հայոց ԹՀԱ (= 1622) Մայիս անոյ, յորման շինանիզուր զույն զրուխ խաչեցին եւ զժիւանն եւ զարայն կոնսեղին, եւ զաման փատիշանն լապամեն, եւ զայ զրուխ մարդինն շարդեցին, եւ նյին բազառու զզՄուշրան Մուսափան, զոր Տիր Ած . զիենի խաղաղութեամբ պահեցէ անեն» :

## ՈՂԲ ՄԱՅՐԱԲԱՂԱՔԻՆ ԿԱԺԱՑՈՒ

Ինըն հարիւր հայոց բրւին

Ի՞ր և եր աւելին [= 1475]

Ի յարմանէ մեղաց շարին

Միաբանեցան այն տանկին :

Թաքարտն եկաւ ի վր. Կամին

Զեւր զամենըն կտրեցին

Կրոին թրւին հետ խալարին

Եւ տաս արին յերկիր հեղին :

Ենոյ եկին զաքրդանին (\*)

Որ Դժ եր աւելին

Եւ միաբան ի զուրս եկին

Գլախա խաղաքն բոլորեցին :

Բազում և անքի եր հեծելնին

Թօփ ու բուժանկ տաս ունեին

Խիս կանչելով կոյի գային

Որ ան նոսկը ի վր. Խաղին :

Մեծ մեծ բօֆերն երբ բառեին

Երկին և երկիր կու գոզային

Խիս տաս վնաս եղի բաղդին

Տուն եւ տանաբերքն փրկին :

Տրզայք մեռան յանձ ձային

Կանայք յանձն զարուրէին

Եւ զզըրպայն անցուցենին

Զի անձն եւ ձայն մեծ բօփին :

Ի հինգ աւուրն զբաղան առին

Եւ տուս երդումն ատ արարին

(\*) Հայ Թ. 714 Զեռագրին Գ. և Գ. տաները տեղափախելի են :